

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՈՒԵԱՅ

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 21

15 Փետրուար 1897



ԿՈՍՏԱՇՉՈՒԹՈՒՆԻՑ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԻԿԵԱՆ

Թիւ 20 Ամ Հայոց թիւ 20

1897

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Խմաստասիրական. ՆԵՐՍԻՍ Յ. Վ. ՓԱՓԱԶԵԱՆ
- 2 Ակնարկ մը Ս. Իգնատիոսի բդրոց վրայ.
- 3 Աստղաբաշխութեան.
- 4 Աշխարհիս առաջնակարգ բռաքանն.
- 5 Խոփշիկներու տմուսնորինն.
- 6 Գիտուկան այլ ևս այլը.
- 7 ՎԱՐՔ Ս. ՄԱՆԵՐԱՅԻՔ. ՅՈՎՃԱՆԵԱՆ Վ. ԱԲԻԿԵԱՆ

# Պ Ա Տ Վ Կ Ե Ր

## Հ Ա Ն Դ Ե Ս Կ Ի Ս Ո Մ Ս Ե Ս Յ

Եօրներորդ Տարի

Թիւ 21

15 Փետրվար 1897

## Ի Մ Ա Ս Ս Ո Մ Ի Ռ Ա Կ Ա Ն

Գ.

ՄԱՐԴՈՅՆ ՎԱԽԱՏԱՆՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ԱՌՋԵՒ

Ողջամիտ բանականութիւն մ'ուրիշ վաստեր եւս կը մատակարարէ մեզ ի հաստատութիւն մարդկային վախճանին։

Անուրանալի է թէ կայ բնական կամ բարոյական օրէնք մը, որոյ հեղինակը մարդն չէ եւ որում լինքինքն պարտաւոր կ'ըզզայ նա հնագանդելու։ Սյս բարոյական օրէնքն կանոն մ'է բացարձակ, ափեղերական, անյեղլի, որ կը հրամայէ զբարին, կ'արդելու զչարն, եւ լիազոր իշխանութեամբ կը ներկայանայ մարդկային խողմին։

Բարոյական օրինաց գոյութեան առաջին ապացոյցն է խիղճը։ Արդարեւ գործելէ յառաջ մեր խիղճն կ'ըսէ մեզ թէ անտարբեր չենք կրնար լինել ո՛ր եւ իցէ գործոց նկատմամբ։ կան գործեր զորս պարտինք կատարել, եւ կան ուրիշներ որոցմէ պարտինք հրաժարիլ։ Դարձեալ գործելէ ետքն խիղճն կը գովէ զմեզ կամ կը պարասէ ըստ որում մեր գործելու եղան կամ ոչ ներքին եւ աղջարար կանոնին համապատասխան։ Ի՞նչ կ'ապացուցանէ այս ներքին ձայնն, եթէ ոչ բարոյական, բացարձակ, յաւիտենական օրէնքի մը գոյութիւնն։ Սյնչափ քաջայալ կը վայլի այս ծամարտութիւն որ ժ. Ժ. Ռուսոյի բառա-

սորսալ միտքն իսկ չկրցաւ այլազդ մտածել . և Մեր հոգւոց խորն, կ'ըսէ Էմիլի հեղինակը, կայ արդարութեան եւ առաքի-նութեան բնածին սկիզբ (principe) մը, որուն համաձայն կը դատենք մեր եւ այլոց գործերն իբր բարի կամ չար» Խիղճն է այն սմաշառ՝ անողոք զատարանն, ուր մարդ արդէն իսկ զա-տած է ինքզինքն ի ծածուկ, երբ զեռ ո՛չ մի օսար ձայն լսելի ըրած է իւր ամբաստանութիւններ :

Մի եւ նոյն ճշմարտութիւնն կ'ապացուցանեն նաեւ բոլոր ժողովոց վկայութիւնք. Սրդարեւ տեսնուած է երբեք ժողո-վուրդ մը, որ անտարբեր լինի բարւոյ եւ չարի. Ամենէն բիրտ եւ զազանաբարոյ վայրենիներէն սկսեալ մինչեւ ամենէն յառաջ-ընթաց եւ լուսայորդ քաղաքակրթութեանց մէջ՝ մոլութեան եւ առաքինութեան, բարւոյ եւ չարի զանազանութիւն մը կայ որ չանհետանար երբեք. Ազգու բացատրութեամբ կը հաստա-տէր կիկերոն զայդ բնական օրէնք, երբ կ'ըսէր. «Non scripta, sed nata; quam non didicimus, accepimus, legimus, verum ex natura ipsa arripuimus, hausimus, expressimus.»

Բոլոր այս վկայութեանց վրայ յաւելցուցք նաեւ վկայու-թիւնն ուղիղ բանի. Միթէ Աստուած իւր իմաստութեան, իւր բարութեան հակառակ վարուած չէր լիներ՝ եթէ զմարդն ըս-տեղծելէ ետքն աղաս՝ թողուր զայն անառաջնորդ եւ մատ-նուած իւր կրից միայն. Որպէս զի մարդկային աղատութիւնն իրական բարիք մը եւ ամենիմաստ եւ ամենաբարի Աստուածոյ մը արժանի պարզեւն լինի, հարկ է որ այդ աղատութիւն ու-նենայ բարոյական օրէնք մը ինքզինքն առաջնորդելու համար : Անբանք են միայն որ կը վարին կուրօրէն, բանաւոր ու ազատ էակն ինքզինքն կ'առաջնորդէ միշտ զիտակյաբար . ծանօթ է նախնեաց առածն . «Bruta ducuntur, homo se ducit in finem.» Անոնք որ չտեսնել կը կարծեն այդ օրէնքն, արարչա-գործ ձեւին մնածադոյն հրաշալիքներէն մին է զոր կ'ուրաննան . «Երկու բաներ կան, կ'ըսէր Գերմանացին Քանդ, որք կը լեցը-նին մարդկային հոգին յարգանօք եւ ոքանչացմամբ. մեր զըլ-խոց վերեւ՝ երկինք եւ աստղերն որ կը շարժին հաստատուն կարգաւորութեամբ, ի ներքս ի մեր՝ բարոյական օրէնքն եւ իւր անյեղլի պատուիրաններն»)

Բաց աստի եթէ ենթազրուի թէ բնական օրէնքն գոյու-թիւն չունի, ի՞նչ խտրութիւն կը մնայ յայնժամ բարւոյ եւ չարի միջեւ. ի՞նչ արժէք կ'ունենան իրաւունք եւ պարտիք, եւ քանի

որ բնական օրէնքի մը ենթակայ չէ մարդն, ի՞նչ իրաւամբ պիտի ևնթարկուի զրական օրինաց. երբ Աստուած իւր ազատ արարածն ոչ մի կասով կը կատէ, ի՞նչ իրաւամբ մարդն իւր հաւասարին վրայ անհաւատալի յանդղնութեամբ տիրապետելով նորս աղաւառելիք առջեւ թումբեր պիտի կանդնէր : Արդ պէտք է ընտրել, — կամ բոլոր զրական օրէնքներն հակաբընական են և խոտելի ու վնասակար, և կամ մարդոյն մէջ էապէս հաստատուած է բնական օրէնք մը, որոյ թարգման, բացատրութիւն կամ յաւելուածներ են ամեն այլ ընկերային եւ քաղաքական օրէնքներ :

Յետ այսորիկ պէտք է յիշել թէ բնական օրէնքն ուրանալ ոչ թէ գիտութեան կամ փիլիսոփայութեան գործ է, այլ ծայրակոյն յիմարութեան :

Բայց ո՞վ է այդ օրինաց հեղինակն. — անշուշտ ո՞չ դաստիարակութիւնն, ոչ նախապաշարմունք, ոչ շահախնդրութիւն կրցան այսպիսի հիմնական, տիեզերական և անյեղլի զդացում մը հաստատել մարդկութեան սրտին մէջ: Ո՛չ նուազ յիմարութիւն սլիմի լինէր անտարակոյս մարդոյն կամ ո՛ւ է արարածի վերագրել բան մը, ուր յայտնապէս գերադոյն, ամենակարող, սուեզծագործ էակին մատն կ'երեւէ: Շատ զեղեցիկ կը խորհրդածէ Պ. Ամեաէ առ Մառժըրի իւր Բնական Աստուածաբանութեան մէջ. «Անհուն և կատարեալ էակ մը միայն, կ'ըսէ մեծամուն իմաստասէրն, կարէ օրինաւորապէս հրամայել մարդոյն . . . : Աստուած, տիեզերական ազրիւր էակին և կենաց՝ է նաև յաւիտենական հեղինակն և անսխալ պահապանն բարոյական օրինաց»:

Արդ երբ ամէն զրական օրէնքներ իրենց հաստատութիւնն (sanction) ունին, երբ մահկանացու օրէնսդիր մը չկարէ նոյն անտարբեր աչօք նայիլ անոնց որք օրինաց հաւատարիմ պահպանողներն են և անոնց որք կ'արհամարհնեն, կը բոնարարեն զայն անպատկառ, Աստուած՝ արդարակորով դատաւորն, գերագոյն օրէնսդիրն մարդկային ազդի ի՞նչպէս պիտի թողուր առանց հաստատութեան (sanction) իւր բարոյական օրէնքն. ի՞նչ, պիտի կարենար անտարբեր լինել անոնց որք կը ծաղրեն զինքն, առ ոտն կը կոխեն իւր պատգամներն, կը խանգարեն, կը տապաշին այն կարգն, հիանալի ներդաշնակութիւնն, զոր զրաւ նա իւր գործոց մէջ: Մանաւանդ թէ ի՞նչպէս պիտի կրնալինք օրէնք անուանել բան մը որ զուրկ պիտի լինէր հաստատու-

թենէ. ո՞չ ապաքէն ամեն օրէնք հարկաւորապէս կ'ենթաղրէ հաստատութիւն մը, առանց որոյ կը դադրի նա գոյութիւն ունենալէ: «Բարոյակսն օրէնք մը, կը դրէ փիլսովիայութեան մեծատաղտնդ ուսուցիչ մը, պարտի ունենալ հաստատութիւն մը: Այս ճշմարտութիւնն պէտք չունի ապացուցունելու, որովհետեւ մի կողմանէ օրէնսդիր մը ո՞չ իմաստուն, ո՞չ լուրջ պիտի լինէր, ևթէ մի եւ նոյն աչօք նայէր օրինապահներուն եւ օրինադանցներուն. միւս կողմանէ մարդիկ որ սովորաբար կը դորձեն ըստանալու համար բարիք մը կամ խուսափելու համար չարիքէ մը, բաւական չպիտի յորդորուէին պահպաննելու բարոյական օրէնքն տառանց ազդեցիկ հաստատութեան մը: » Աւնի ուրիմն բարոյական օրէնքն իւր հաստատութիւն. եւ ոսկ կարէ լինել ներքին, ընկերական, հանրային եւ նախախնամական:

Ներքին հաստատութիւնն (sanction intérieure) կը կայանայ խղճի այն գոհունակութեան եւ ուրախութեան մէջ, զոր կ'ըզգանք բարի գործելով, եւ խղճի այն խայթին եւ տանջանաց մէջ, որովք կը տառապինք ներքնապէս, երբ յոռի գործ մը կը կատարինք:

Ընկերական հաստատութիւնն (sanction sociale) է ամբողջութիւնն այն վարձուց եւ պատիմներուն, զոր մարդկային կանոնադրութիւնք սահմանած են անոնց որք հաւատարիմ կամ մատնտու կը լինին պարտուց:

Հանրային հաստատութիւնն (sanction publique) է այն բարոյական փոխարինութիւնն, զոր կ'ընեն մարդիկ առաքինութեան՝ իրենց համարումով, սքանչացմամբ, վատահութեամբ, գովեստիւք, եւ մոլութեան՝ իրենց արհամարհանոք, զգուանոք, ատելութեամբ, պարսաւանոք, եւ լին:

Նախարինամական հաստատութիւնն (sanction providentielle) կը կայանայ այն լաւ կամ յոռի հետեւանաց մէջ, որք բնականապէս յառաջ կուզան բարի կամ չար դորձերէ: Այսպէս առաքինութիւնն կր լուսաւորէ, կը զօրացնէ մարդկային իմացականութիւնն, մինչդեռ մոլութիւնն կը խաւարեցնէ, կը տըկարացնէ զայն: Անպարկեշտութիւնն կը ծնանի յաճախ ամենէն չարատանջ՝ ամօթալի հիւանդութիւններն, եւ ամենէն տարածամ մահերն, մինչ ժուժկալութիւն եւ ողջախոհութիւն քաղցր հրապոյր մը կը պարգևեն դիմաց, եւ առողջութիւն՝ մարմնոյն:

Բայց կը բաւէ ուշադիր ակնարկ մը ձգել տխուր իրականութեան վրայ, հասկնալու համար թէ ներկայ կենաց այս այ-

լազան հաստատութիւնք ընդհանրապէս բողորովին անբաւական եւ անկատար են :

1<sup>o</sup>. Ո՞չ ապաքէն յաճախ մեծամեծ ոճրադործք սովաննած են ալ իրենց խիզն, ներքին տաղնապն անծանօթ կամ գէթ շատ տկար է անոնց համար: Եւ մինչ սրբակեաց եւ փափուկ հոգիներ իրենց առաքինութեանց մէջ պակասութիւն կ'ընդնըշմարեն, եւ կը տրտմին, խստասիրտ մեղաւորներ իրենց ոճիրներն բարեզործութիւն կը կարծեն, եւ կը նոնջեն անհոգ:

2<sup>o</sup>. Քաղաքային օրէնքն ներքին զործերէն եւ ոչ մին կը տեսնէ, ու արտաքին զործերէն ոչ ամենը կարող է պատժել կամ վարձատրել: Եւ իւր պատուհասքն՝ ինչպէս եւ վարձատրութիւնքն՝ ոչ երբեք ճշգիւ համեմատական կրնան լինել, քանի որ ազատ զործոց ամբողջական արժանիքն եւ չարժանիքն Աստուծոյ միայն են ծանօթ: Յիշեցէք նաև թէ մարդկային ոչ մի զատարան անխսալութեան առանձնաշնորհումն ունի, եւ թէ հետեւաբար կրնայ զանմեղն զատապարտել իբրեւ յանցաւոր եւ զեղեռնազործն արձակել իբրեւ անպարտ:


3<sup>o</sup>. Հանրութեան համարումն ոչ միշտ կ'ընկերանայ ճշշմարիտ արժանեաց. յաճախ ընդհակառակն ամենէն զիւցազնական առաքինութիւնք ամենէն աւելի կ'ենթարկուին պարսաւանաց, զրպարտութեանց, ատելութեան, նախանձու: Եւ մինչ նշանաւոր սրիկայիներ հանրային պատիւներու, փառաց աիտղուներու կ'արժանանան, ճշմարտապէս պարտաճանաչ՝ անձնուրաց հոգիներ թուք ու ապտակ, զրկանք եւ հալածանք կը գանեն ի վարձ:

4<sup>o</sup>. Հարկ է ըսկել թէ նախահնամական հաստատութիւնն իսկ յերկրի չբաւեր իրաց արդար զորդակչիու մը գոյացնելու համար: Ո՞չ ապաքէն մարդիկ կան, որոց վատչուէք ընթացքն նիւթապէս չինասեր իրենց, եւ բարոյական մետոներն ալ իրենք կ'արհամարհեն: Ո՞չ ապաքէն մաքրափալ հոգիներ կան, որոց բոլորսուէք ճգունք, անձնաղոն յոդութիւնք աւելի կը վեասնեն իրենց քան պմգալի անբարեխառնութիւնքն՝ անձնղիւր հաճոյասէրներու:

Արդ այս աշխարհի վրայ ուր եւ երժանք, որ կողմն որ վնասունք, անհուար է մեզ գանել արդարադատ փոխարինութիւնն բարւոյ եւ չարի: Կայ ուրեմն այս աշխարհէն անդին այնպիսի կեանք մը ուր բարոյական օրէնքն պիտի ունենայ վերջապէս իւր ամբողջական եւ լիակատար Հաստատութիւնն,

ուր անտեսեալ եւ զրկեալ առաքինութիւնն պիտի վարձատ-  
րուի, ուր լնկարկեալ պատկաղարդ մոլութիւնն, յաջող եւ փա-  
ռապանծ ոճիրներն պիտի ընդունին իրենց արժանի պատիմն,   
Բարոյական օրէնքն՝ դառն կատակ մը, հակասութիւն մը, խա-  
բէութիւն մը պիտի ըլլար մարգոյն մէջ, բնութիւնն իսկ պիտի  
լինէր աշխարհի մեծադոյն ստախօսն, Աստուած ոչ բարի, ոչ  
իմաստուն, ոչ արգար պիտի լինէր, այսինքն Աստուած պիտի  
դաղրէր Աստուած լինելէ, եթէ գերեզմանէն անդին նոր եւ լա-  
ւագոյն մի կեանք չսկսէր մարգկութեան համար:

ՆԵՐՍԷՍ Յ. Վ. ՓԱ.ՓԱ.ԶԵԱՆ



## ԱԿՆԱՐԿ ՄԸ

### Ս. ԻԳՆԱՏԻՈՍԻ ԹՂԹՈՑ ՎՐԱՅ

(Շարունակութիւն տես թիւ 20)

«Վասն Փիլոնի սարկաւագի կիւլիկենցւոյ՝ որ է այր վկա-  
յութեանց, եւ որ այժմ ի բանին Աստուծոյ պաշտօնեայ է ինն,  
հանդերձ Հոկոսի Ազարոպոսի՝ առն ընտրելոյ, որ յԱստրաց  
անտի կցորդ եղեւ լինձ՝ հրաժարեալ ի կենաց, որք եւ վասն ձեր  
վկայեն, եւ ես ինքնին գոհանամ զԱստուծոյ փոխանակ ձեր՝ զի  
ընկալայր զնոսա՝ որպէս ես զձեզ Տէր:»

Տպագիրն Փիլոն սարկաւագին յիշատակութիւնէն յետոյ  
կ'ըսէ, եւ որ այժմ բանին Աստուծոյ պաշտէ զիս, հանդերձ  
Ռէկոսի եղբարք եւ Ազարոպոսի առն ընտրելոյ՝ որ է յԱ-  
ստրաց. Յորում՝ բացի նախկին իմաստէն՝ զիտելի է նաև Հոէ-  
սոսի եւ Ազաթոպոսի կրկին անձ կադմելն թողլով մնացեալքն,  
վերջին բառերուն մէջ ունիմք՝ զի ընկալայ զնոսա իբրև զձեզ  
ի Տէր. որքան այլայլութիւն իմաստի. Պատմական իրը յիշատակ  
կրնամք յաւելու՝ թէ սոյն կրկին սարկաւագունք միշտ հետե-  
ւեցան վկայիս մինչեւ ի Հռովմ, ուր յաղթական պսակին ներ-  
կայ լինելով՝ վկայաբանութիւնն զրեցին եւ բերին յԱնտիսք  
սպատուական նշխարաց հետ:

«Եւ որք անարգեցին զնոսա՝ քաւեալք լիցին շնորհօք  
Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: Ողջոյն առյ ձեզ ոէր եղ-

բարց, որ հն ի Տրովազա, զի ամտի դրեցի առ ձեզ ի ձեռն Բուրրոսի՝ որ առաքեցաւ ընդ իս յԵվեսացւոց ամտի եւ ի ըզմիւսնիացւոց ի սպատիւ ինձ. զորս պատուեցէ Յիսուս Քրիստոս՝ յոր յուսան մարմնով եւ հոգւով եւ հաւատովք, (Տպ. եւ մտօր), եւ սիրով եւ միաբանութեամբ: Ողջ լերուք ի Քրիստոս Յիսուս ի յոյս մեր հասարակացւ Տպ. կը յաւելու. Շնորհք ընդ ձեզ. ամեն:

### ԹՈՒՂԹ ԱՌ ԶՄԻՒՌՆԻԱՑԻՍ

«Իդնատիոս որ է Աստուածազգեաց՝ Եկեղեցւոյդ Աստուածոյ Հօր եւ սիրելոյ Յիսուսի Քրիստոսի, (Տպագիրն՝ սիրելոյ որդոյն նորա), որ է ի Զմիւռնիա ասիացւոց, ողորմուքիւն զբուեալ է ամենայն չնորհօք, (Տպ. հանգուցեալ է ամենայն շնորհօք), եւ կատարեալ է հաւատովք եւ սիրով, ում եւ ոչ մի շնորհք պակասեն, (կամ ըստ հայերենին՝ եւ ոչ է պակասեալ միոյլ իւիք ի պարզեացն), եւ արժանի է Աստուածոյ, եւ ըզգեցեալ է զորբութիւն անստիւտ հոգւով եւ բանիւ Աստուածոյ, բազում ողջոյն:» Գլուխոր զիտելին է աստին անստիւտ հոգւով խօսքն՝ զոր Տպագիրն անարատ հաւատով կը կարգայ: Հայերենին ընդհանուր առմամբ ճապաղ ընթացքն յուշագրութիւն կը զրդէ զմիաս: Մինչ յունականն առանց բայի՝ աւելի կարուկ կը հաստանէ, հայն հանդարտ քայլերով կ'ակօսէ խօսքն: իբր օրինակ՝ իրնամք յաջորդ թարգմանութիւնն՝ առանց բնաւ յաւակնուտ մտայ՝ բազգատութեան վնելու. ըստ ամենայնի յունականին կարգաւ եւ բառականաւ.

— «Իդնատիոս՝ որ եւ Աստուածազգեաց, Եկեղեցւոյդ Աստուածոյ Հօր եւ սիրեցելոյ Յիսուսի Քրիստոսի, ողորմելոյ ամենայն չնորհօք, կատարելոյ հաւատով եւ սիրով, եւ ոչ իւիք չնորհօք պակասելոյ, արժանւոյն Աստուածոյ, զգեցելոյն զորբութիւն, որ ի Զմիւռնիա Ասիոյ, անստիւտ հոգւով եւ բանիւ Աստուածոյ՝ բազում խնդալ:»

Արդէն իսկ ընդհանուր ընթացքին մէջ անցեալ գերբայի տեղ միշտ յարաբերական կամ այլ գերանուն եւ օժանդակեալ բայեր կը տեսնեմք:

Տպ. — «Փառաւորեմ զՅիսուս Քրիստոս Աստուած (չիք ի

Տպ.) որ այդպէս իմաստնացոյց զձեզ, զի (չիք ի Տպ.) ստուգ-  
եալ ևմ վասն ձեր եթէ հաստատեալ էք անշարժ հաւատով ,  
իբրու թէ ի Խաչ Տեառն մերոյ (չիք ի Յն.) Յիսուսի Քրիստոսի  
բեւեռեալ էք մարմնով եւ հոգւով , եւ կատարեալ էք սիրով  
արեանն Քրիստոսի , եւ օրացեալ էք ի Տէր մեր (Տպագիրն կը  
յաւելու՝ Յիսուս Քրիստոս) , որ եղեւ ճշմարտապէս (չիք ի տը-  
պագրին) ի զաւակէ Դաւթի ըստ մարմնոյ , եւ է որդի Աստու-  
ծոյ բնութեամբ եւ օրութեամբ . որ ծնաւ ճշմարտապէս ի կու-  
սէն (Տպ. կը յաւելու՝ Մարիամօյ , որ ըստ վերնոց լուսանցքի  
խաղ է) , եւ մկրտեցաւ ի Յորդանան (չիք ի Յն.) ի Յովհաննէ ,  
զի կատարեսցի ի ծնոն նորա ամենայն արդարութիւն . եւ ճշ-  
մարտապէս բեւեռեցաւ ի Խաչին վասն մեր յաւուրս (Յն. ընդ  
դործ. աւ) Պոնտացոյ Պիղատոսի եւ Հերովլէի չորրորդապէտի.  
յորմէ պաղոյ եւ մեք եմք (չիք ի Յն.) ի ծնոն աստուածերան-  
եալ չարջարանաց իւրոց (չիք ի Տպագրին կամ թէ ի սպառ այլ-  
այլեալ , ինչպէս պիտի տեսնեմք յաջորդին հետ) , ի բարձրացու-  
ցանել նշան յախտենից յարութեամբն ի սուրբս եւ ի հաւա-  
տացեալ իւր երեկից եւ երեկ ի ներանոսաց , վասն միոյ  
մարմնոյ՝ որ է եկեղեցի իւր : Այս համառօտ պարբերութիւնս  
բաւական ըլլայ ի վերոց ըսածնիս հաստատելու . թուի թէ Թարդ-  
մանիչն կամ թէ Դաղափարող մը՝ ո ոք եւ լից՝ երդուած է ըր-  
նաւ անցեալ դերբայի զործածութիւն չընել . առ այդ որչափ  
հնար է ճապաղ ընթացքն ընտրելով նոյն իսկ ամեննեւին հարկ  
չեղած տեղն օժանդակ բայերով յարաբերականքն բարդեր է իւ-  
րարու վրայ . Դաղափարողին աւելի կարծեմք զայս . վասն զի  
ամրով պարբերութիւնն տակնիվրայ չըջած է : Մեր աստ զրածն  
որչափ ալ Յունականին հետ բաղդատուած՝ սակայն իր զոյնն  
անիտիոլ պահած է . առաջին տողերուն մէջ՝ հաստատեալ էք  
անշարժ հաւատով՝ Յն. կ'ըսէ , Ստուգեզի զնեզ կատարեալս  
յանշարժ հաւատու . Տպագիրն լուսանցքի մէջ կը դնէ՝ ի յան-  
շարժ հաւատու . իսկ կատարեալ եւ հաստատեալ բառից տե-  
ղափոխութիւնն հետեւեալէն յայսնի է : Եւ կատարեալ էք սի-  
րով արեանն Քրիստոսի , Յն. կ'ըսէ , հաստատեալք ի սեր ար-  
եամբն Քրիստոսի , կամ հաստատեալք սիրով յարին Քրիս-  
տոսի . այս կրկին կերպով կրնայ թարդմանութիւն յունականն , զի  
կրկին զիմաւոր գոյականք՝ նախղրիւ տրական են : Զօրացեալ  
Յն. վատահացեալ : Եւ է որդի Աստուծոյ բնութեամբ եւ օրու-  
թեամբ , ոմանք ի յոյն օրինակաց կ'ընթեռնուն՝ Որդի Աստու-

ծոյ ըստ կամաց եւ գօրութեան Աստուծոյ . ոմանք այլապէս , եւ ոմանք վերջին լսուն կը զեղչեն . ի մեռն աստուածալին եւ բանելի ջարջարանաց իւրոց , ի բարձրացուցանել նշան յափատենից յարութեամբն ի տարբա եւ , ի հաւատացեալս իւր . . . , Տպաղիրն դրեթէ խոզառ կը խանգարէ , Յօրմէ պտոյո եւ մեր եմք . Եւ ի նշանէ այնմ՝ որ արժանառեաց զմեզ երանութեան աստուածութեանն . բարձրացեալ նշան աշխարհի յարութեամբն իւրով . Որով եւ սրբեաց զնաւատացեալս . . . . Իսկ յանդն է ըստ յունին , ի մի մարմին եկեղեցոյ . զոր հայերէնն ըրած է՝ վասն միոյ մարմնոյ՝ որ է եկեղեցի : Վերոյիշեալ որ է Որդի Աստուծոյ բնութեամբ եւ գօրութեամբն՝ Թէոդորեառոս կը կարգայ , ըստ աստուածութեան եւ գօրութեան :

«Զայս ամենայն չարչարեցաւ առ ի կեցուցանել զմեդ . Եւ նշանապէս ջարջարեցաւ . (չիք ի Տպաղիրն) , որպէս եւ ճշշմարտապէս յարոց զանձն (Տպ. չունի որպէս , եւ կ'ըսէ՝ յարեաւ , ի մեռելոց) . ոչ որպէս ոմանք անհաւատք (Տպ. որք ոչն հաւատան , միշտ այսպէս երկար , մինչդեռ յոյնն պարզապէս անհաւատ կ'ըսէ» , եթէ կարծեօք իմն չարչարեցաւ , որ ինքնանք իսկ են կարծիք , որոց իւրեանց մտաց զէալ լինիցի նոցա , եւ եղիցին անմարմինք եւ դիականք . (Տպաղիրն կ'ըսէ՝ եւ եղիցին անմարմինք իբրեւ զդես) :

«Իսկ ես եւ յետ յարութեանն ի մարմինի տեսի (Տպ. զիտէն) զնա եւ հաւատամ լինել . (Տպաղիրն վոխանակ լինել կամ թէ ե բառին տեղ կը զնէ Տէրն) . քանզի յորդամ առ Պետրոսեանս եկն՝ առէ ցնոսա . կալարոք (չիք ի Տպաղիրն) եւ շօշափեցէք զիս աեսէք՝ զի ոչ եմ ողի առանց մարմնոյ . Եւ յայնժամ մերձեցան առ նա եւ հաւատացին , ապահովեալ ի մարմին նորա եւ , ի հոգի վասն որոյ եւ արհամարհեցին զման եւ քան զման ի վերոյ գտան . Եւ յետ յարութեանն եկեր եւ արքընդ նոսա՝ որպէս մարմնոյ նոցա կցորդ , քեզէտ եւ հոգուլ միաւորեալ լնդ Հօր: Տպաղիրն Շօշափեցէք զիս եւ տեսէք զի ես նոյն եմ , եւ ոչ եմ . . . Եւ հաւատացին որք հաղորդեցանն եւ ձաշակեցին նախ զմարմին եւ զարին նորա . վասն որոյ եւ արհամարհեցին . Եւ յետ յարութեանն եկեր եւ արք ընդ նոսա , եւ եր մարմնով եւ հոգով , եւ միաւորեալ լնդ Հօր: Այլեւայլ-ւթիւնն ակն յայտնի է:

«Յայս յորդորեմ զձեզ սիրելիք , քանզի զիաեմ եթէ եւ զուք ուայսպէս հաւատայք , (Յն. ունիք) , եւ կանխաւ զգուշացուցաւ-

նեմ զձեղ ի մարդակերպ զաղանաց անտի : Զոր ոչ միայն թէ ընդունելով չէ պարտ ձեղ ընդունել զնոսա՝ այլ թէ հնար ինչ իցէ ևւ ոչ հանդիպել . (Տպագիրն կ'ըսէ եւ ոչ հանդիպելով հադրիել նոցա . գեղեցիկ կրկնութեամբ) . բայց միայն աղօթելով աղօթել վասն նոցա, թերեւս ապաշխարեոցեն . եւ այս գժուարագոյն է նոցա :

«Եւ ի վերայ այսորիկ միայն Յիսուսի Քրիստոսի դոյ իշխանութիւն . զի նա է ճշմարիտ կեանք մեր . (Յոյնն աւելի եւս սեղմ իմաստիւ՝ եւ յայս Յիսուսի Քրիստոսի է զօրուքին . . .) . զի թէ կարծեօք գործեցան այս ամենայն ի Տեառնէ մերմէ՝ տպա եւ եւ կարծեօք եմ կատեալ . եւ լնովէր մատնեցի զանձն իմ ի մահ, եւ ի խայտառական զազանաց (ի զազան լոկ ըստ յունին) եւ հրոյ եւ սրոյ . սական որ մերձաւոր է սրոյ՝ մերձաւոր է եւ Աստուծոյ . եւ երկ իցէ ի մեջ զազանաց՝ առ Աստուծ է : » Սոյն վերջին տողերն ըստ տպագրին շարազրութեան, իսկ յօյնն լակոնական ձեւով կ'ըսէ . Այլ մերձաւոր սրոյ՝ մերձաւոր Աստուծոյ, ի մեջ զազանաց՝ յԱստուծ :

«Միայն յանուն Յիսուսի Քրիստոսի եւ վասն նմա չարչարակից լինելոյ՝ ամենայնի համերեւում, եւ որ կատարեալ մարդ եղէն՝ նորա զօրացուցեալ զիս:»

( Շարայարելի )

## ԱՍՏՂԱԲԱՇԻԱԿԱՆ

ԱՐԵՒՈՒ ԼՈՒՍԱՑԱՅՏՔ  
ՆՈՐ ՄԵԿՆՈՒԹԵՍՄԲ ԿԸ ԲՈՅԱՏՐՈՒԻՆ

Հետեւեալ քննութեններն արիեգակնային երեւոյթներու տրուած մեկնութեանց զժուարաւթիւնքն լուծելու կարող են կարծեմ :

Արեւու լուսացայտք անհուն բարձրութեանց կը հասնին, եթէ արեւու մթնոլորտն մինչեւ հոն ատրածուէր՝ ստորին կողմն անհնարին ճնշումն պիտի կրէր . այլ այս լուսապատկերի զծերուն լնութեան հակառակ է :

Երբ արեւու պատեանն անսահման անօրութիւն ունենայ կարծեմ թէ լուսացաք այնպէս պայծառ չեն կրնար ըլլալ և սովորական աստիճանաւոր գծերն ցոյց տալ չեն կարող : Եթէ համարիմք թէ այս երեւոյթք բացարձակ զատարիկ միջոցի մէջ կը աեմնուին, և թէ հրացէկ ջրածին են լուսացայտք, կարող սովորական գծերն առաջ բերելու, դժուարութիւնք կը լուծուին Քննենք թէ ինչպէս այս ենթազրութիւն ոչ միայն հնարաւոր է՝ այլ և դիազողութեանց հետ ձայնակից :

Ենթազրենք 5,800,000 մեղր շառաւիզ ունեցող ջրածնի գունա մը, որուն ջերմութեան չափն 10,000 աստիճան ըլլայ, յանկարծ բացարձակ զատարիկ միջոցի մը մէջ մանէ : Արեւուն հեռաւորութեան չափով պիտի տեսնուի 16° արամաղծով, ամենափոքր լուսացայտի մը նման։ Պայթմանց մէջ եղածին նման սովորակի բանութեամբ գունան ծաւալելու հետամուտ է։ Կըրանանք չափել թէ ինչ երազութեամբ արտաքին խաւն հեռանալու պատրաստ է։ Ռոպէի մէջ 9250 մեղր, կազերու վաղքն է զատարիկութեան մէջ։ Զանգուածին այս շարժումն իսկոյն ամենաբարձր զօրութեան կը հասնի, որ է կազերու մասնկային երազութիւնն :

Գնտին ներքին կողմն զիտելով աւելորդ է ըսելն՝ թէ զանգուածին տարածումն ու դրումն իսկոյն ամբողջ գունաը չպաշարեր։ Ժամանակէ մը յետոյ տարածումն մինչեւ կեզրն կը համուի։ Իսկ տարածման երազութիւնն կը չափուի 6581 մեղր րոպէի մէջ։ Այս թուէն կը հետեւի՝ որ ցրիչ գործողութիւնն մեր ենթազրած զնախն մինչեւ կեզրոնն համելու համար կը զնէ 14 լ.։ Որով այդ զնախն զէս ի զատարիկն զիմելէն 7 վայրկեան յետոյ իր ներսը իրեն կէս շառաւիզով գունա մը պիտի կազմուի, տարածումէ աղատ, տառջին ստայծառութեան փայլով։ Այս եօթն վայրկեաններու միջոցը շատ իսկ է զատարիկի մէջ երեւոյդ բարձրացայտ լուսալացքն բացարելու։ Եւ արդարեւ անոնց յատկանիցն է՝ անհուն երազութեամբ մինչեւ ահազին բարձունքն վերանալ և զարմանալի պատրաստականութեամբ մարիլ։

Յիշեմ հոս ի Քալոգսա զիտած լուսացայտս սեպտեմբեր 30 ին . վերացման միջին երազութեան չափն էր բոպէի մէջ 448,000 մեղր, բարձրութիւնն անհուն էր եղերայ վրայ, 11° 28'։ Վրայէ վրայ ելած երկու փոքրիկ ամպեր էին, գուցէ թէ մեր ենթազրած գունաէն մեծ զանգուածով։ Զափած հաշիւս է


ժամը 10 23 վ. 43 ր. բարձր 4' 72", իսկ ժամ 10 23 վ. 32 ր. բարձր էր 688" եւ խկոյն ցրուեցաւ : Բառածին համեմատ կրնանք ենթաղրել՝ թէ 472" ին լուսացայտք դատարկի մէջ մտած ըլլան, եւ դեռ 6 վայրիւան տեսանելի էին, ինչպէս որ մեր դիտողութիւնք կը պահանջնեն : Վերացման անհուն երաւ գութիւնն չթողուր որ ցրուի կազն եւ ոչ իսկ առաձգապէս ապարածուիլ : Դիտածած երեւոյթք այդ անհուն բարձանց մէջ դատարկութիւն ցոյց կուտան :

Այս քննութիւն կը հաստատէ՝ որ ջրածինն անսահման կերպով անօսրացնելու հարկ չկայ, ընդհակառակն որ եւ է խոտութեամբ կրնանք կարծել, եւ երեւութիւն տեւողութիւնը նոյն կը մնայ, վասն զի դէպ ի կեզրոն տարածման երազութիւնն խոտութիւնն կախում չունի : Դատարկի մէջ տեսանելի մնալուն տեւողութիւնը զանգուածին տրամադին հետ ուղիղ համեմատութիւն ունի, իսկ հակառակն՝ բացարձակ ջերմութեան քառարմատին Եթէ մեր զնախն տրամագիծը չորս անգամ աւելի մեծ ըլլար, սովորական մեծութեամբ լուսացայտ մը պիտի ըլլար, այլ ժամ մը շարունակ պիտի տեսնուէր : Մեր զնախն ջերմութիւնն 40,000° համարելով տարածումն մինչեւ կեղրոն համար լու համար ժամանակին կէսը պիտի զնէ :

Աւելի բարձր ջերմութիւն աւելի երկար անսանելութեան պատճառ չէ, այլ աւելի շուտ ցրուելուն: Դիտած եմ որ որչափ աւելի երագ է վերացումն լուսացայտին՝ այնչափ երագ երագ կը ցրուի : Երազութեամբ ջերմութիւնն կ'աւելնայ: Լուսացայտք խկոյն դատարկի մէջ չեն՝ այլ վարի խաւերն բռուն մղելով :

Տասը տարիէ հետէ արեւու եղերքն կը դիտեմ եւ ոչ մի անգում տեսած եմ որ լուսացայտն ընդլայնելով լուսէն պակսի ու մարփ, այլ ամփոփուելով դրսէն դէպ ի ներս կը մարփ: ցըրուելով: Որչափ ամփոփի՝ լոյս ծաւալող մակերեւոյթն կը պակսի:

ԱՇԽԱՐՀԻՍ Ա.ՌԱԶՆԱԿԱՐԳ ԲՈՒՍԱԲԱՆՆ



Անցեալ տարւոյ յունուար 26 ին աշխարհիս առաջնակարգ բուսաբանն՝ կատղոն տը Սարորդա մարքիզն՝ կորովալից միտքն՝ նուաղեցաւ։ Բեղմաւոր ասպարէցն զոր ընտրած էր, իմաստափրութեան և բնական գիտութեանց մատուցած ծառայութիւնն, նախնական բուսականաց կենաց նկատմամբ ընձեռած լոյսն, բնական գիտելեաց մէջ սեպհական կարծիքն, իր զրոց մէջ ցիր ու ցան բարձր գաղափարներն, որոնք առ աչս խոնարհ՝ եւ անցեալ բուսականաց վրայ, այլ արդեւամբ՝ կենաց կենսական խնդրով զբաղով արդիւնաշատ խորհուրդներ. այս ամենն իր անմոռանակի անունն ժամանակաց աւերածէն անաղարտ կրնաց պահպանել։ Եւ երբ յաւելումք՝ թէ խիստ ուղեղին հետ՝ իր զըրոց եւ գործոց մէջ կը տեսնեմք՝ բարի սիրտ մը, պարզ եւ վըսեմ, սիրուն եւ անկեղծ մարդ մը. այն ատեն կը հասկցուի՝ թէ ինչու եւ Պատկեր լուս չուղեր մնալ պատուական հոգւոյս ցրտացեալ ոսկերաց պահարանին վրայ վուգրիկ ծաղիկ մը ղնելու. թէ եւ ուշ։

Լուի Շարլ Ժողէֆ կասղոն տը Սարորդա 1823 յուլիս 28 ին ծնաւ ի Վարժ Խնչպէս անունէն յայտնի է՝ ծագմամբ ըսպանիացի է, ազնուական տոհմի սերունդ, Գաղղիոյ հարաւային բնակիչներուն մէջ խառնուած։ Տղայութեան ժամանակէն իր մայրենի պատուն՝ հռչակաւոր միջատարանին Boyer de Fonscolombeի հետ կ'ըզբաղէր. եւ նոյն իսկ իր հայրն միջատներու ուսման հետամուտ էր։ Սնչուշտ այս եղաւ իր սրտին մէջ բընական գիտութեանց ոէրն ծնուցանողն եւ մնուցանող. սակայն մինչեւ երեսուն տարեկան հասակն յայտնի չէր զեռ իւր կոչումն. եւ աւելի պատմութեան եւ գրականութեան հետամուտ կ'երեւէր։ Այս միջոցին զիսուածող Պ. Adolphe Brogniart ի բուսական հատիտութեան հետ հաղորդութիւն ունեցաւ. եւ այդ վայրինէն բրածոյ բուսոց գիտութեան ընդհարումն՝ ուղղեց զինքն իր հոսանքին մէջ, ուր առանց շեղելու մնաց մինչեւ վերջն։ Առ Charles Th. Gaudin գրած նամակն իր ընդգրկած ասպարէցն առաջին արդիւնքն կրնաց համարուիլ. որոյ վրայ յաջորդաբար զանազան գրութիւնք կուտեցան։ Էնդ-

հանրապէս Գաղղիոյ երրորդային գետնոյն մէջ անած բռւսոց վրայ է աշխատութիւնքն . որոց ամսնէն ոքանչելին 1872 ին սկսաւ հրատարակել, եւ 1891 ին աւարտեց:

Այս մեծ աշխատութեանց միջոցին Պ. Saporita ժամանակ կը գտնէր համառօտ այլ աւելի կարևոր գրութիւններ հրատարակելու. որոց ոմանց գաղղիական համալսարանաց վարդապետք եւ ուսուցիչք մասնակցած են : Իր ուսումնական եւ դիտական աշխատութեանց կարգէն են նաեւ 1882 ին Տօքդ. A. G. Nathorstի զէմ գրածն, նախնական գետիններու մէջ կարծեցեալ մամուռներու բնութեան նկատմամբ, եւ նախմիին ծովերու կազմութեան վրայ:

Մահուան մօտեցած պահուն՝ ինքն իւր սովորական կորովամիտ հանճարովն է ուսումնական բրածոյ անկարանութիւնն կ'ուսումնասիրէք: Բաց ի բարձր ու չոր հատորներէն՝ որք միայն մասնադիտաց օգտակար կրնան ըլլալ, Պ. Saporita զիացաւ նա եւ առհասարակ զիացաց եւ լուսաւորուած մտքերու նովաստ ըլլալ : Nature եւ Revue des Deux Mondes թերթերու ընթերցողք՝ արգէն իսկ լաւ կը ճանշնան իր ողին ու զրիչն. որով յայտնի է՝ որ ոչ միայն զիանական խորհող մ'էր առ, այլ եւ ճարտար զրոյլ մը, քաղցր գաղղիախօս մը:

Կը յիշեն վերոյիշեալ թերթերու ընթերցողք 1879 ի Մարդոյ երեսումեն առաջ բռնոց աշխարհն կոչմամբ հմայիչ զրոց հրատարակութիւնն : Բուսաբանութեան բրածոյն է, զիւթիչ լեղուաւ յինքն ձգելով զընթերցողն : Քիչ յեայ 1881 ին աւելի ընդարձակօրէն զրեթէ նոյն զիրքն անկարաններու ուշադրութեան կը նուիրէ. շիջեալ բոյսերն մի առ մի նկարագրելով: Բուսականաց շրջանն երեք ստուտը հատորներ են. որոց առաջինն Ծածկասերոյց եւ երկուքն Յայտասերոյց նուիրուած : Մանր առ մանր, քայլ առ քայլ, ծովու խորոց մանրազնին բուսիկներէն սկսելով՝ մինչեւ մեր անտառներու հսկայաբերձ ծառերն յառաջ կ'երթոյ : Նորանոր զաղափարներ, մեծամեծ անդրադարձութիւններ ամեն էջի մէջ խճողուած են. անծանօթ եւ նոր հորիզոն մը կը բանայ մտածմանց առջեւ, կը հիանայ մարդ, հետեւանքն պարդ է:

Բոլոր զաղափարներն պարզ եւ հաճոյական, ախորժալուր հնչմամբ եւ լեզուաւ: Ժողովրդական գրութեանց մէջ վերջինն 1888 ին հրատարակուեցաւ. Մարդոյ նեռաց մեջ մշակուած կամ օգտակար եղած ծառերուն հնախօսական ծագումն. առհասա-

րակ տշխարհիս ծառերուն վրայ մեծ հմտութեամբ լի տեղեւ կութիւնք :

Պ. De Saporta բոլոր իր զրոց մէջ յեղաշրջական կարծեաց պաշտպան կը թուի. բոլորովմն եւ կատարելապէս իրարմէ զանագան կենդանեաց եւ բուսոց յաջորդաբար երեւումն՝ միայն մեղմիւ կերպարանափոխութեան արդիւնք կը դաւանի. եւ այդ ալ անընդմէջ եւ շարունակի իր այս դաղախարին պատճառներ կը պարպէ:

Յանկարծական միջավայրին տակնուլվրայ լինելն, կրնար սպասապուռ ջնջել տեսակ մը. եւ երկրորդ տեսակի մը աճման եւ նոր կազմութիւն առնցուն նպաստել:

Դիտելի է զի այս զրութեան հակառակողք իբր վճիռ կամ պատգամ չեն կրնար ընդունիլ դայդ. քանի որ իրենց պատասխանն ալ անընդունելի չէ:

Ինչ որ ալ է Պ. De Saporta ի զրութիւնն՝ սակայն ինքն դիտութեան եւ պատուական անձնաւոր թիւն եւ թիւն կասեցուց մահուամբն, եւ տարաժամ մահուամբ:

Ակրչին ժամանակիս մէջ որչափ կորուստ ըրաւ Տնկարանութիւնն :

---

### ԽԱՓԾԻԿՆԵՐՈՒԻ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆՆ

---

Ափրիկէի մէջ թանկանիքայի քարոզիչ մը տեղացի քրիստոնեայ խափշիկներու ամուսնութեան վրայ հետաքրքրական տեղելութիւններ կը հազորպէ, ուստից կրնան մեր այն լրացրաց խմբազիքներն՝ որ ամուսնական սրբութիւնն եւ անխղելի կապն խաղալիք կ'ուզէին ընել՝ բաւական օգաուիլ եթէ կամք չպահպի. Ահա իր խօսքն.

Ճարսնիք. — Մեր կրթեալ երկիրներուն մէջ հարսնիքի օրն անդադար պարեր՝ երկար խնջոյքներ իրարու կը յաջորդեն, քիչ կամ բնաւ աղօթք: Մարմինը կը հոգացուի, հողին կը մուշցուի: Մեր քարոզած երկիրներուն մէջ զուարճութիւնը չմուշցուելով հանդերձ կրօնականն անբաժան է: Երբ պատանի մը ամուսնութեան նպատակաւ աղջիկ մը սիրէ՝ ծխափող մը կը դրկէ՝ նշան իր դաղախարին: Եթէ այդ նուէրն կամ նշանն ըն-

դունուի՝ վերջնական այո՞յն կը հաղորդուի մանչուն : Պատկին օրը մանչ եւ աղջիկ միասին կ'երթան եկեղեցի, ուր խորհուրդը կատարուելով եւ քարոզչին բարի խրատները լուրով, կը մեկնին միասին : Եթէ որբ են՝ քարոզչութեան ծախքով տուն կը տրուի իրենց, Ամենէն առաջին դործերնին՝ պատէն կախուած եւաչելութեան առջեւ քով քովի ծնկի եկած զիրենք եւ զիրար Յիսուսի նուիրելն է, Մշակութեամբ եւ ուրիշ արուեստով իրենց եւ Աստուծոյ տալիք զաւակներուն աղբուստն հոգալով :

Ընտանեկան հարստուքին . — Սակաւաթիւ զաւակ ունենալն մեծ ամօթ կը համարեն : Բազմաթիւ զաւակն՝ Աստուծոյ օրհնութիւն : Հայրն ուրախութեամբ կ'աշխատի, կրկնապատիկ կը ճգնի, որչափ զաւակներուն թիւը շատնայ եւ կամ տարիքն առնէ՝ այնչափ մշակութեան սահմանը կ'ընզլայնի : Աստուծած կ'օրէնէ այդ ճիգն . որչափ ալ թշուառ այլ երջանիկ տուն մ'է :

Այդ երիտասարդներէն մին՝ որուն ամուսնութեանը ներկայ գտնուած եմ ինը տարի առաջ՝ անցեալ օր իր վեցերորդ նորածինն երբ մկրտութեան կը բերէր՝ ըսի .

«Անա բարեկամ՝ վեց զաւակ ունիտ, ջանայ լաւ կրթել դանոնք, զաշտղ ու տունգ ընրարձակէ, աշխատէ անոնց համար, երբ ծերանաս անոնք քեզ համար պիտի աշխատին :

— Հայր, ըստ նա, զու միշտ կ'ըսէիր մեղ՝ թէ երբ իշու ձագուկն ծնի՝ Աստուծած եկքան թուափն կը բուսցունէ . զեռ չեղաւ օր մը՝ որ զաւակներս շատնալով՝ խեղճ կամ անօթի եղած ըլլամ : Եւ վասն զի քրիստոնեայ շատ չկայ հոս՝ մենք՝ անդրանիկ մկրտեալքս պէտք է բաղմացուննք այդ թիւն : »

Այս անկեղծ մարդուն անկեղծիկ խօսքն խոցեց սիրոս, թէ ինչպէս ոմանք կը ճգնին հաւատքն ու քաղաքականութիւնն իրարմէ անջատել մինչ անբաժան լծակիցք են :

Ամուսնալուծուքին . — Այլ առաւօտեան արեւուն պէս երբեմն ամպերն կը ծածկեն այս խաղաղիկ տուներուն հմտգարտութիւնն . քրիստոնեայ ըլլալով հրեշտակ չեն Խափէիկք : Մարդկային բնութիւնն ամեն անուն է, կրօնքն կրից դոյութիւնն չեղաներ, այլ սահն կը դնէ : Ուստի զարմանք չէ եթէ փոթորկի ծովն երբեմն :

Թերուս նորադարձ մը՝ քանի մ'ամիս առաջ ամուսնացած՝ զատաւորին առջեւ կը բերէ կինն ու չուզեր ճանչնալ :

«Պատկին առաջ՝ կ'ըսէ, զիրար կը սիրէինք շատ, բայց ժամանակէ մ'ի վեր փոխուեցաւ . կերակուրը լաւ չնիկեր : Ես եւ ինքը միանդամայն կ'ուզենք հրամայել :

Երկու կողմի զանդատները եւ վկայք լսուելէն յետոյ՝ հասկըցուեցաւ՝ որ կերակուրին յուսութինչն աւելի վատ էր տան մէջ այդ մարդուն արբշառութեան հետեւ անքն. ուստի դատաւորն ամուսնութեան խորհուրդը բացատրելէն վերջը այդ մարդուն՝ կ'աւելցունէ.

«Բայց վասն զի ձեր կապը կ'ուղես զու խորտակել՝ վորձնք, բայց կարծեմ զզչաս պիախ»

Եւ հրաման կ'ընէ գալար գաւազանով ծեծել ամբաստանուն: Քանի մը հարուածէ յետոյ կը հարցունէ մարդը, «Զիորտակեցաւ զեռ կապու:

— Դեռ ոչ, պատասխան տրուեցաւ իսկոյն:

— Այն ատեն ըստւ մարդը, թողէք, մի՛ խորտակէք, կը յարմարինք մէջերնիս»

## ԳԻՏԱԿԱՆ ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

Ծանօթ Petit Journal թերթն իմերու խայթածին մահացու վասնն յիշելէ յետոյ՝ անհնց որոին վրայ այսպէս կը խօսի:

Ոմանք իմի որսորդութիւնն իրը մասնաճիւղ մշակած են, եւ այնպէս յաջողակութիւնն ստացած՝ մինչեւ զարմանք աղդել: Առոնց կարգէն է Courtol իժառականն, Վըլէյ լեռներուն մէջ այս անուամբ ծանօթն, վասն զի պաշտօնական ցուցակներու համեմատ՝ եօթը տարուան մէջ 9000 հատ ջարդած է:

Խօնջպէս կ'որսան իմն. — Լաւ է զիսնալ որ այդ թունաւոր արարածն խճու լեռներն եւ աւագուա թփու հողերն իր սիրէ. մանաւանդ անտառներու եղերքն, ծառու տեղերը, չոր քարաշէն որմերն, մացառուտքն, առ ի հակ այգեստաններն: Զմեռն գրեթէ խապառ անյայտ եղած՝ միաած տերեւներու տակ կամ ծերպի մը մէջ կը մնան, մինչեւ մարտի վերջերը: Գարնան բացուելուն կ'ելլան իրենց թմբիրէն զիրար գտնելու համար, եւ բաց տեղերու մէջ կը փութան արեւ տեսնել:

Այս պահուս է յարմարագոյն ջարգն կամ որսն. վասն զի վախչելու տրամադիր չեն, իդի մը կորուսան անթիւ կորիւնքներու. մահ կը պատճառէ:

Սակայն որսորդք կ'ըսեն՝ թէ այս պահուն ամենէն վտանգաւոր է որսն. վասն զի կատաղի կը յարձակի իմն որսորդին վրայ :

Դաշլիոյ մէջ՝ առ իժ զլուկի որուած վարձքն 0,25 հարիւրորդ է. բայց ոչ ձագին Որսորդներն ընդհանրապէս յուլիսի վերջերն կ'ըսկոին գործել:

Սակայն ամեն մարդ որսորդ չէ, շատերն կը ջանան զղուչութեամբ տեղի տալ անճոռնի թունաւորին ու անցնիլ. ուստի մեր ընթերցողներու համար աւելի կարեւոր է կարծեմ իմի խայթուածին զարմանին վրայ խօսիլ քան որսին:

Պ. Raußmann, Ալֆորի կենդանաբուժական վարժարանի ուսուցիչն, այս մասիս ամենէն քաջ մասնագէան, ներկայ զիտութեան ամենանոր հնարքներն կուտայ այսպէս.

«Պ. Calmetteի թիւնթափ շիճուկն յիրաւի ազգեցիկ է կ'ըսէ, երբ անմիջապէս խածուելուն զործադրուի : Փորձալ հաստատուած է՝ որ եթէ խածուելէն առ առաւելն կէս ժամ յետոյ եւս ի զործ զրուի այդ զարման մահուընէ կ'ազտաէ:»

Բայց վասն զի խկոյն զեզն զանել առձեռն պատրաստ դժուարին է ուստի Պ. Raußmann այս հետեւեալ պատուէրներներն կուտայ խայթուած մարզն կամ կենդանին զարմանելու համար :

1º. Խայթուածքն ուժով ծծելով առատ արիւն բերել վէրքէն. բերնով ծծելն վեաս չկրնար պատճառել, բաւական է ծծծուածն թքնել :

2º. Խածուած անգամէն որպէս զի թոյնը չքալէ մարմնոյն մէջ՝ պէաք է վէրքին եւ որտին մէջ արդելք զնել. թաշկինակով չափաւոր ուժով կատպելն բաւական է առ այդ : Այսպէս՝ եթէ խայթուածքն ոտքին մօտ է՝ ծնկին քով կատպել:

3º. Իսկոյն — եթէ հնար է — թոյնթափ շիճուկն ներմուծել :

4º. Թոյնթափ շիճուկն ներմուծուի կամ ոչ՝ առանց ժամանակ կորսունցնելու՝ 1 առ 100 լուծեալ վերմանգանատով կալիոնի (Permanganate de potasse) եւ կամ նոյնչափով լուծեալ քրոմական թթուատով (acide chromique) պէտք է խայթուածքն լուալ : Առոնց մին կամ միւսն զիւրաւ կրնայ դըտնուիլ վէրքին մէջ թափանցելէ վախնալու չէ:

Եթէ այս ամենն հանգարտ սրտով ու փութով կատարուի՝ վտանգէն ազատ է:

ՄՈՒՇՏԱԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ . Մուշտակի մը մազերուն փոխադրութիւնն . — Այս գարմանալի վերնազրով ուսումնական թերթերուն մէջ հետեւեալ հետաքրքրականն կը կարդանք.

Փորձով դիտենք որ երբ մուշտակի մը մորթը քիչ մը այլայլի՝ մազերը դիւրաւ կ'օճկվին թափիլ. նոյնպէս՝ եթէ հիւանդ կենդանւոյ ըլլայ այդ : Բայս պէս դէղ դէղ կ'ըլլայ . ճերմակ մորթն կ'երեւի : Որչափ ձանձրոյթ է այս՝ կրտոն գիտէ. նոյնպէս տնտանելի է ջերմութեամբ ներկազներու յոգնութիւնն , վասն զի մորթն՝ որոյ վրայ հաստատուած են ներկուելիք մազերն՝ ջերմէն կ'այլայլի :

Դարմանելու համար այս ամենն՝ պէտք է ճարտարութեան հնարքով մը մազերն մորթէն հանել, ու ջերմութենէ չայլայող ևնթակալի մը վրայ մորթէն աւելի հաստատութեամբ կպցունել . Պ. Alfredo Gomos գտած է այդ հնարքն այսպէս.

Եզերքը բարձր սեղանի մը վրայ մուշտակը կը տարածէ , բուրզը դէպ ի վեր . վրան 33 աստիճանի նաստրոնի ծծմբատ կը թափէ , մինչեւ որ բոլոր մազերը ծածկուին այդ լուծեալ հեղուկով :

Նատրոնի ծծմբատի լուծումն յագեալ ըլլալով յոյժ՝ յրտանալով ամբողջ զանգուածն կը բիւրելանայ , որով մազերն կը սեղմուին ծծմբատի խիտ յանցին մէջ : Ապա մորթը եթէ քաշուի՝ առանց դժուարութեան մազերէն կը գերծուի : որոնք ուսզիվ ցցուած արմաններով կը մնան : Գործողութեան առաջին մասը լննցած է :

Փոխադրութիւնն ալ նոյնպէս զիւրին է . մազերուն արմտաներն ասածգական խիմէ եւ ուեանէ պատրաստուած հեղանիւթով կ'օծեն , եւ վրան անթափանց բամպակէ կտաւ մը կ'անցունեն : Ճնշմամբ այդ երեսներն իրարու հետ բնական մորթի նման կը կտչին : Ծծմբատի միապալաղ սասոյցէն ազատելու համար՝ թողլու է որ չորնայ մածոյցն, յետոյ պարզ ջրոյ երկար լուայմամբ ծծմբատն կը լուծուի , մազերն առաջին վիճակի մէջ կ'երեւին . մորթին աեզ յաջորդու է բամպակ կտաւն . նոյնչափ հաստատ ու միշտ անայլայլակ . Այս ընելով ուզուած դոյնը կրնայ արուիլ, տաք ջրոյ երեսէն երկիւղ չունի : Ամեն փորձերէ կրնայ անցնիլ :

Այս ճարտար հնարքով կրնանք տեսակ տեսակ բնական մազերով միապաղաղ մուշտակներ շինել . ոչ ոք կրնայ արուեստական կոչել զանոնք . բաւականն է որ հաւասար բարձրութիւնն

ու նոյն տեսակն ըլլան : Բիւրեղացած կտորները քմածին ձեւ և բովզ կտրել ու քովէ քով բերել միայն բաւական է ճշգութեամբ, սքանչելի տեսք եւ դարմանալի կերպարանք կ'առնեն, միութեան կէտերն որոշել անհնարին է:

Մուշակազործք պէտք է որ հետամոլին այս հնարքին եւ փորձեն, կրնայ իրենց վաճառականութեան ճիւղին նպաստել : Եւ նոյն իսկ յաճախորդք՝ որ ծանր գներով կը վճարեն՝ ժամանակ անցնելով մաղերը թափելուն ձախորդ զգացումէն կ'աշղատին :

Նաւրի խարդախումն . — Արուեստական թերթի մը մէջ կը կարդանք, որ հիմակուան զործածուած նաւթերն առնասարակ կեղծ ու շննծու են : Եթէ նոյն ծառայութիւնն մատուցանին՝ հոգ չէ այսպէս կամ այնպէս ըլլան , սակայն հետաքրքրական ըլլալուն համար յիշենք նոյն թերթին խօսքն.

«Կ'երեւի թէ ամերիկացի նաւթի գտողներն կեղծելու միջոցը գտեր են, այս կասկածը բաւական ատենէ ի վեր ունեցած էինք, բայց հիմակ ակն յայտնի կրնանք ըսել, քանի որ ամերիկեան եւ անգլիական լրազիրներ այնու կ'ըզմաղին :

«Այս նոր միջոցով իսկութիւններու եւ ծանր իւղերու խառնուրդ մը՝ նոյն լուսով եւ նոյն տեսակարար ծանրութեամբ վառելի նիւթ մը կ'արտազրէ , որ ամեննեւին տարրերութիւն չունի նաւթէ , բայց նաւթ չէ : Խարդախութիւնը միայն տարրաբանական փորձով կը յայտնուի :

«Ֆազիացի տարրաբաններէն ումանց կարծածին պէս խարդախութիւնը ճանչնալ անհնար չէ , կ'ըսէ Պ, Schweitzer , այլ հարկ է նախ զանոնք ցրտոյ ազդեցութեան ենթարկել, որպէս զի բիւրեղանալի կամ հաստատուն մասունքն յայտնուին Ամերիկացի չողեկտութիւնք՝ որ մենէ քաջ ծանօթ են իրենց հայրենակիցներու վաճառականութեան հնարքներուն՝ շատոնց զգուշութիւններ կարգազրած են . կը պահանջն որ ծանր իւղն՝ որու լուսաւորութեան կէտն է 65° է մինչեւ 80° հարիւրաստիճան ջերմաչափի՝ — 170 աստիճանի մէջ տասը վայրկեան կենալով չպղտորի : Իսկ 148° չ.ի լուսաւորութեան կէտ ունեցող իւղն 0° ի ցրտանալով վճիտ մնայ : Պ. Kissling որ քսան տարիէ աւելի կը ջանայ այս խնդիրներով կ'ըսէ թէ ցրտացման համար սառն եւ սովորական աղ բաւական է, որուն մէջ ապակեայ խողովակով քննուելիք իւղն կը մինէ, ջերմաչափ

մ'ալ հետք Փօխանակ ծովային տղի կրոյ քլորուկն եթէ դոր-  
ծածուի՛ մնդիկն սառեցունելու չափ ցրատւթիւն կը ծնանի. որ  
բաւական է մեր փորձերուն համար :

«Հետեւաբար սաստիկ ձմեռն կրնայ տռանց դմեզ յոդնե-  
ցունելու մեր գործածած նառթին ինչ ըլլալն յայտնելի Այլ ինչ  
բանի համար այստոփ յոդնութիւն կամ հոդ՝ քանի որ ըստ ա-  
մենայնի առանց անպատճաճութեան նոյն սպասն կը հարկանէ  
մեզայդ նոր արարածնան




### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ՍՐԲՈՒՃԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ



( Շարունակութիւն տես թիւ 20 )

«Այնքան ապականութիւն եւ այնքան անկարգութիւն,  
կ'ըսէ, իբրեւ մէյմէկ օդակ՝ այնտիսի շղթայ մը հիւսեր էին որ  
անդերծանելի գերութեան մէջ կը կապկապէր զիս : Իրաւ է որ  
ազնուազոյն եւ սուրբ սիրով Աստուծոյ ծառայելու և զինքը  
միայն սիրելու բաղձանքն ունէի, բայց այն բաղձանքը նոր ծը-  
նած ըլլալով, չէր կրնար մէկէն յաղթել չարութեան, որն որ  
զօրացած՝ արմատացած էր երկար ունտկութեամբ: Ուստի կըր-  
կին կամեցողութիւն ունէի, առաջինը՝ հին, և երկրարդը՝ նոր.  
մէկը մարմնեղէն, և միւսը հողեղէն: այս կրկին կամեցողու-  
թիւնս կը կռուէին անխնայ, և այն կռւոյն մէջ հոդիս կը ըը-  
զըքտէր : »

Բայց մի եւ նոյն ժամանակ իւր խիզմն ալ հանգարսիցնե-  
լու կ'աշխատախ, իրբ ոս իւր ականջէն վար կը պոռայ թէ՝ ինչ

ընելիքդ շուտ որոշէ, այն ժամանակ ինչ պատասխան տալ չդիտալով, ծոյլ կամ քնի մէջ եղող մարդու մը պէս կը պոռայ. «Հիմանկ, հիմանկ, քիչ մ'ալ թոն տուր զիս, վայրկեան մ'ալ սպառէ.» բայց իւր հիմակը չէր հասներ, եւ իւր վայրկեանը միշտ կը տեսէր:

Սիմպլիկիանոսի հետ ունեցած տեսութիւնը Սրբուհի Մոնիգայի մեծ ուրախութիւն պատճառած է անտարակոյս. զըստնուած զժուարին պարագաներու մէջ այնպիսի վարմունք մը ըստ իրեն յայտնի ապացոյց մը կ'երեւայ իւր որդուոյն գարձին. վասն զի ասրակոյս չունի որ սուրբ ծերունին իրմէ պահանջուծ է այն վերջին զոհն, որն որ այնքան դժուարին կուգար իրեն կատարելը, եւ որուն մէջ սակայն պիտի դտնար իր խողրած հանգստութիւնը. Ուստի մեծ կ'ըլլայ մօր արտմութիւնն սրբ՝ ի զարձին, այլայլած եւ նոյն անորոշ վիճակին մէջ կը տեսնայ զինքը: Բայց այսու ամենայնիւ, այն անհանգիստ եւ խոռվեալ վիճակին մէջ, առաջուցնէ աւելի եկեղեցիները յաճախելն, եւ ճարտասանութեան զասերու պատրաստութենէ ազատ մնացած յամերն Առաքելոյն թուզթերն աշխուժով կարգալը տեսնալով՝ Մոնիգա քիչ մը կը մխիթարուի:

Նոյն ատենները Պոնտիցիանոս՝ Օգոստինոսին հին բարեկամը, զինքը տեսնալու կուգայ. Ափիրիկեցի ըլլալով՝ ատենիօք ձանցած էր զանիկայ: Մէջերնին այս զիսաւոր տարբերութիւնը կար, որ մինչզեռ Օգոստինոս մոլորութեան մէջ ընկամած էր եւ տակաւին ազատած չէր անոնցմէ, ինքն ընդ հակառակն ջերմեռանգ Քրիստոնեայ մնալով, Միլոն հաստատուած, եւ կայսեր արքունեաց մէջ զինուորական առաջին պաշտօնականներէն մին էր:

Սրբուհի Մոնիգա Իտալիոյ մէջ հանողիպելուն վրայ զանիկայ շատ կ'ուրախանուց, եւ մեծապէս կը մխիթարուի տեսնալով այնպիսի քաջամիրտ անձի մը՝ Օգոստինոսի, Ափիրիտի և Նէպրիտիսի պէս երիտասարդաց խմբին մէջ մանալը, այնպիսի անձի մը, որուն ո՛չ պատերազմներ եւ ոչ մեծութիւնը վարկեան մը սիրոց խախտած էին: Նոյն օրն Օգոստինոսի եւ Ափիրիտուի հետ խօսած ատեն, Պոնտիցիանոս խաղի սեղանին վրայ զիրք մը կը տեսնայ, կ'առնէ կը բանայ անտարբերութեամբ մը, ինչպէս սովորաբար կը հանդիպի խօսակցութեան մէջ եւ դող մարդու մը, կը կարծէ թէ կիւրինտիսնոսի կտմ կիւրոնի զիրքերէն մին է: Պօղոսի առաքելոյն թուզթերը տեսնալով

ձեռքին տակ, կը գարմանայ, եւ Օգոստինոսին երեսը նայելով  
կը ժպտի, իսկ Օգոստինոս կը խոսառանի իւր բարեկամին որ  
ատենէ մը ի վեր սուրբ զրոց կը պարապի, մանաւանդ թէ մեծ  
հաճութիւն մը կը զգայ այն ընթերցմունքէն, ուստի բնակա-  
նապէս խօսակցութիւնը քրիստոնէութեան վրայ կը դառնայ:

Պմտիցիանոս երկար ճամբրդութիւններ ըրած ըլլալով,  
աղէկ ճանճցած էր Կեղաց, Սպանիայի, Խալիսյ, Ավրիկէի,  
Եղիպտոսի երկիրները, նա մանաւանդ իրեւ Քրիստոնեայ ճանչ-  
ցած էր զանոնք, այսինքն ամէն զացած տեղերը զիտած եւ  
սովորած էր այն աննման սքանչելիքը զոր քրիստոնէական հա-  
ւատքը կը գործէ Կաթողիկէ եկեղեցւոյն մէջ :

Այն սքանչելեաց ամենէն զարմանալին՝ կուսութեան, մոր-  
գասիրութեան եւ անապատական կենաց ածումն ու զարգա-  
ցումն էր. նոյն ատեններն Թեղայիտայ անսապատները շատ ա-  
նուշ բուրմունքներ կը սփոքին քրիստոնէութեան մէջ : Ան տե-  
ղուան խորեն ուր հուսութիւնն իւր անարկութիւնը պահած է,  
կուսանաց խումբներ երեւան ելած՝ հրեշտակային կեանք կը  
վարեն մահկանացու մորմնոյ մէջ, եւ այն տօթաղին զիմայից  
տակ՝ Սոտուտծային ամենամաքուր սիրոյն ծառայութեան մէջ  
ամենավակէմ սրբութեան օրինակ կը հանդիսանան : Անհամար  
հողիք՝ աշխարհիս ունատյնութիւններն արհամարհելով եւ անոր  
ապականութենէն սոսկալով, իրենց կեանքը բոլորովին Աստու-  
ծոյ նուիրելու նպատակաւ հոն տեղուանք ժողուած են : Մա-  
քուր կոյսեր, իրենց որդոց մահուան վրայ անմիշիթար մայ-  
րեր, վարդապետներ, փիլիսոփաներ, որոնք ատենոք Աղեք-  
սանդրիայի համալսարանաց մէջ նախնեաց զիտութիւններովը  
մնած, հիմա լուսութեան եւ խոնարհութեան ետեւէ միայն կը  
պապակին . մեծ մարդեր որոնք աշխարհքիս ամէն կողմը պը-  
տըտելով չէին կրցած գտնալ զԱստուած, հաւատոյ խոսառա-  
նողներ եւ ծշմարտութեան մարտիրուններ, որոնք սասաիկ տան-  
ջանքներու մէջն ազատելով եկած են հոն իրենց մարմինը  
լուալու եւ զրացնելու աղօթից եւ ապաշխարութեան փրկա-  
րար չրոց մէջ : Այս ամէն ազգի անձանց թիւը ստուգիւ ան-  
հաւատակի բան մէկ, Նիտիա կոչուած լերան վրայ միայն հինգ  
հազար հոգի կը համբուքին, եւ կէս օրուան ճամբայ աւելի հե-  
ռուն՝ անապատին ներսի զին, երկու հազար հոգի Ռւրիչ տեղ  
մը՝ Սուրբ Սրապիոնի կտուակարութեան ներքեւ տասը հազարի  
չափ, եւ զրեթէ նոյնչափ ալ Սուրբ Մակարն ունի Ա, Բա-

գու՞ երբ կը մնանի եօթը հազար հովի կը լսրկեն ընդհանուր միաբանութեան տարեկան ժողովոյն Քաղաքներն ալ լեցուն են . Անկիւրիայի մէջ տասը հազար կուսանք կան , եւ 356 ին ճամբորդ մը քսան հազար աստուածանուէր կուսանք կը դանայ մի միայն Օգուրինկոս:

Այս հրաշալիքն երկար ատեն անծանօթ մնալէն ետեւ , կը ոկտին երեւան ելլալ , եւ կ'ապշեցնեն աշխարհքս , կը զմայլեցը նեն ուղղափառները . Սուրբ Աթանաս նոր հրատարակած է անապատի հսկային՝ Սուրբ Անտոնին հրաշալի վարքը , եւ շատ պիտի չսմցնի՝ ձեռքէ ձեռք պիտի յափշտակուին թերայիտայ հռչակուոր պատրիարքներուն Պօղայ , Մակարայ , Հիւրիոնի , Բագոսի վարքը , այնպիսի անձինքներէ պատմուած , որոնք մէյ-մէկ հրաշալիք ալ իրենք պիտի ըլլան , սուրբ Հերոնիմոս , սուրբ Նոյիկան եւ սուրբ Եփրեմ :

Օգոստինոս այս բաներս ամեննեւին լսած չէր , եւ միայն Կաթուղիկէ եկեղեցւոյն քովէն կ'անցնէր առանց տեսնալու զայն , այսպէս երեսուն տարի Ափրիլէի մէջ եւ Աղեքսանողիայի մօտ բնակոծ ըլլալով , ո՛չ Սուրբ Անտոնին անունը , ո՛չ ճըդ-նաւորաց եւ ոչ կուսանաց խօսքը լսած էր , չէր ճանչնար այն զարմանալի անձանց կեանքն , որով նոյն ատեն Սուրբ Եկեղեցին՝ Յիսուսի Քրիստոսի ճշմարիտ հարսն ըլլալը հրանալի կերպով կը յայտնէր տշխարհքիս Նմանապէս Միջ , իրեն աչքին տակ , Օգոստինոս չէր տեսած ամեննեւին այն անհամար կուսանաց խումբն՝ որոնք երկրիս վրայ հրեշտակային մաքրութեամբ կը կենցաղավարէին եւ որոց համար Սուրբ Ամբրոսիոս շարտորած էր «Յաղագս կուսանաց» կոչուած երեք գիրքը , եւ ի լոյս կ'ընծայէր նաև «Ճառ յաղագս կուսուրեան» երկասիրութիւնը . Ուստի Օգոստինոս առշտոծ մտիկ կ'ընէ Պոնտիցիանուին պատմածները :

(Յարայարելի)

## Ա. Զ. Դ

Պատկերիս անցեալ թուզն մէջ հրատարակուած Ս. Քահանացուալիտէն կոնդակին տակ թարգմանչին անունն Յ. Վ. Միսենեան մոռցուած է :

## ԿՈՄԻՏԱՍ Ա. ՌՈՒԵԱՆ

ԱՐՁԵՌՆ

ԲԱՌԱԳԻՐՔ

ՀԱՅԵՐԵՆ-ԳԱՂԱԻԵՐԵՆ

Նոր ապագրութիւն (երկրորդ)

Աւղղեալ և յաւելեալ  
աւելի քան 50000 բառ., ոճ և այլն,

Այս օգտակար գործ կը բովանդակէ հայերենի ընթացիկ քոլոր բառերէն զամ՝ դիտական և արուեստական բաղմաթիւ բառեր, ոճեր և առացուածներ, իրենց գաղզ. թարգմանութեամբ Բառից զանազան առումները բացարուած են բաղմաթիւ օրինակօք:

Գործոյն վերջն աւելցուած է գաղզ. լեզուի անկանոն և պակասաւոր բայից պարզ ժամանակներու ցանկն հանդերձ պիտանի և կարեւոր ծանօթութեամբք ել իր 1000, ընտիր թուղթ, մաքուր ապագրութիւն:

Գին	զօրաւոր քանդինէ զանեկան	25
	լավքակաղմ	»
	կիսակաշի	»

Կեղոնատեղին է Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ, վաճառառուն, թիւ 27, Ֆինձանձնար, Կ. Պօլիս Կը գտնուի Պ. ՊԱԼԵՆՑԻ և բոլոր հայ զբանահառաց քով, ինչպէս նաև Բերա, Մեծ փողոց, ՎԱՅԱԽ և ՔԱՅԱԽ զբանահառացները, և Դարաթիս Մահմուտիկ ճատկասի, թիւ 42, ՌՕՄՍՆ և լին. թղթագանակոցն:

ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը ճրատարակուի.

Բաժանորդագրաւքեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան.  
Գաւառաց եւ օտար Երկիրներու համար  
բղբատարի ծախրճ ի միասին հաշուելով 50 . . .

## Իշխաքանչիշը թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Յերա , Եկշիլ փողոց  
Թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրաւքեան եւ քերրին  
վերաբերեալ այլ ամենան խնդրոց համար :

## RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1

معارف نظارات جليله سنك رخصته طبع او لنشر در